


Հանձնարէն փառաւորուած և մեր հայրեքուն
արինովը նուիրական եղած պիտի անցրենք
ձեր ձեռքերուն մէջ :

Սորիշելք, ազար, և բարի եղէք :

Թրգմ. Հ. Արևոսակէս ԳԱՄԳԱՆՏԻՆԱՅ

Շարայարելի



ՈՒՍՈՒՄՆԱԾՈՒՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱՆ ԲԱՐԲԱՌԱԽՈՍՊԻԹԵԱՆ

F

ՔՆՆՈՒԹԻՒՆ ՍՈՒՇԱՎԱՅԻ ԲՈՐԲՈՒՆ



ՑԱՌԱՋԱՔԱՎԱՆ

ԱՅԿԱՆԱՆ բարբառախօսութեամ ու-
տումասկիռութիւններու առաջին հասորը կը կազ-
մէր «Ալամերէզի բարբառին քննութիւնը», որ
նախ թագեալիկ հանդէսին մէջ իր յօդուած
և յետոյ առածին գրքոյիով ալ հրատավու-
կուցաւ :

Ցաւոչ քամ Մոյս հասորին հրատարակու-
թիւնը մոտավիր էի արդէօ շարուածիկ սոյդ աշ-
խատութիւնը, և որչափ պարագաները կը թերէին
ինձ՝ ովհշ բարբառութուն վայ եւս նոյմային
քննութիւններու պատրաստել և ընկացի հայ լե-
զուարամութեամ։ Այս քաղցր ընդութելութիւնը
ուակայո՞ն, որ «Ազամերէզի բարբառին քննու-
թիւնը» ցաւոյ ազգային և ռատար հայուսէտմե-
րու կողմէմ, կրկնակի քաջալիքութիւն մը եղան
ինձ Մոյս ուռումասկիռութիւններու շարք աւելի
աշխուժով առաջ տամելու համար։ Երախտեօք
կը յիշեմ ստոր մէջ բայ ի թագեալիկին պատ-
խրագորութենէթ, իմ մեծանուն ուսուցիչներուն
պրօֆ. Մելլեփ և պրօֆ. Հնածեռուառի քա-
ջալիքական խօսքը, ազգային մասսանի իւ-

գուագրան պր. Կերմ Մոնքիսանցի իմա ուզ-
ղակ առամձնական մամակմերը, Թղինչէս և
մեր համբածամութ բանասէր – ազգագրագէտիմ
պր. Գրեգոր Խալաթեամի զրութիւնները առ
խրագորութիւն Բազմութիկ հանդէսի, որոնցուն
մի քանի աճամաներ իր համարութիւնն ու համա-
կրամբը յայտնած էր նոյս պատուարժամ խմբա-
գրութեամ՝ իմ պատիքի աշխատութեանց մա-
սին։ Հրապարական գրուատեց Պօյս «Ալիւրակին»
հանդէսին խմբագրապնտը (թիւ 23)։ Վիկոնտի
«Համերէս Ամսորեայ»ի պատուարժամ և ուսու-
մական խմբագրութիւնն եւս զըսացաւ իրափու-
սական երկուոր մը դնել իր պատուական էջբուժ
մէջ (էջ 281)։

Ներկայ երկրորդ հասորով կը ընթափրակիմ
Սուգավայի (Տսցշանա) հայոց բարբառին քննու-
թիւնը. Ներուայի մէկ ամկիմը՝ Աւստրիոյ Ռու-
մանական սահմանագլխում վրայ փոքր քաղաքի
մը և ամոր շրջակայ զիւղերուն և քաղաքթերուն
մէջ ցրուած այս փոքրիկ հայ գաղթականու-
թեամ՝ որ բազմաթիւ և բազմազան մրցակից
ժողովարդերու, այս Է՝ Գերման, Ռուման, Ռու-
մէն, Լեհ, Մասառ և Հրեայ ցեղերուն մէջտեղ
դարերէ ի վեր կանգուն և ամիսառ կը մնայ
լիզուվ, կրօնով, սրտով և առտիմին կեանրով։
Երէկ կարծես դեռ զալթեցին Ամէիս։ Վերցուկ
քաղաքակրթութեամ առաջ բերած փոփոխու-
թիւնները անոնց ներփին և արուարիմ կեանրին
մէջ, վերցուկ Ռուման և Գերման լիզումներուն
իրրեն կառավարական լիզուն փոխ տուան քա-
ռերը, և անա պատիք զալթս Մոյս այս Հայուո-
սամցի բժիկ հայը։ Մեր Պօյս և այլ հայ գաղ-
թականութեամց մէջ փոփոխութիւնն աւելի մեծ
եղած է. Սուզափանց լիզուն տուելիս աւելի մօտ
է միևնոց և վամենոց լիփութ, իր պամած գ
նախադրյակ և մանաւանդ և տաղիմ արտասաւ-
առութեամբ, որ ուրիշ ամէս բարբառի մէջ կոր-
սուած է։ Սուզափանց հակառակ կրեմց Անու-
սորութեամ Մայր Հայրինկիմէ, անխափան պա-
հած են բարբառական մարդութիւնն, լիմտանեկան
բազմաթիւ առլորութիւններ և կրօնական կարգ
Մայր Աթոռու հետ։ իսկ հսկ կեղծ տամելիկու-
թիւնն ու մաքրութիւնը տառածք կարգ անցած
է բոլոր շրջական օսման վիրութեալ ցեղերուն մէջ։

Էջմիածինի բանու անցաց ծահօթանսկու պր.
Կարսապիտ հայքական սուզափանց աղմբն և
ուսակ եղանակարդիմ հետ՝ որ Սուզափանց հայ

ժողովրդակիմ կողմէն ուղարկուած էր էջմիածին քահանայի ծահանայ ծեռամբ ծեռամբ դրդութիւնները համար: Վերոզիրավ ըղորդ տեղեկութիւնները առնուած են իրէն: Իր հետ պատրաստեցիմ նաև Ենքայ աշխատութիւնը, զոր կ'ըմծայեմ հայ ուսումնականներում: Պարող Կայսերական լմելով երեսնամենայ հասակի մէջ՝ մեր աշխատութիւններ կը Սերպայացը Ուշավացոց* միջմէն հասակի լցողու: Ինուագութ (ծերերու) լցողը աւելի ամեաւան էր ամշուցու, իթապէս որ նոյն իմբը պր: Կայսերական շատ անգամ կը հասատաէր յայտնելով թէ այս ինչ այս ինչ ծեւլ՝ թէւ այժմ գրծածական չէ, քայ կը լոտիկ ծերոց բերելէ: Մասունազից սերութզ բոլցովիմ կրուսած է հարկաւ զամոնք:

Այս հասորին մէջ ջանացած եմ զարմանել նախորդ աշխատութեանս ըթզհամուր ուղղութեամ մափի այս թերութիւնները, որոնց համար զիտուութիւններ եղած էին: Ուստիշու պր: Մէյս նախ բերանացի և ալպա գրաւոր կերպով կը քննադատէր, թէ համեմատութեամ եզր առնուած էր աւանասարակ մեր արդի հայերէնը, ինչ որ երբեմ ծախտ մասնապիրներու կ'առաջնորդէր. երկրորդ, իւրաքամիւր ճայմական օրէնքի համեէկ գրուած օրինակներու ծուացութիւնը, որով շատ անգամ ցունենալով նոյն օրէնքի ազգած արդարութիւնը, տկար կամ կիսաս զաղափար մը կը կազմուէր նոյն օրէնքի գորութեամ և ազլեցութեամ մասմօ. մանասամէր երլորդական օրէնքներու համար պր. Մէյյէ կը պահանջէր, որ օրինակներ ամբողջական ըլլամ: Նոյնպէս և պր. Լեւոն Մսերեամ մասնաւոր նամակով կը դիտէր, թէ զորշածութեամ առնուած հայ արուրէնին դէմ պարտաւոր էի զեել Երուպական համազօրմերը, որպէս զի տարտամ զաղափար մը չկազմուէր նոյն գրիրութ նշմամ մասմօ. երրորդ, ըթիհանրապէս աշխատութեամ և մասնաւորապէս զրիմ վերջը գրուած թիթի հասուածոց համառութիւնը:

Իմ Սերպայ երկրորդ հասորին մէջ ամրող այս թերութիւնները վերցուած են. լրաբանիւր բափի կամ մեփի դէմ համեմատութեամ առնուած է մեր մին լեզու, օրինակներու տոփրաքար առաւ, և հարկ եղած ժամանակ՝ պայմանը երկրորդական օրէնքներութ դէմ ամրողջական

եթ. Յոյնպէս լրուած է եւրոպական համապատասխան այլորութ, այս որ եւրոպացի մորագոյն լեզուարամները լրդումած են օստր լեզուներու տառադարձութեամ համար. միանգամնյն և աշխատութեամ վերջը գրուած հասուածը աւելի ընդարձակ է:

Այսու կը յուսամ՝ թէ լրացուցած պիտի լինիմ յարգի քննադատուներուս բաղնամթը:

Ի զիգութիւն ընթերցողաց՝ գերմաններէն, ուումաններէն կամ օսմաններէն, և պյտի վոխակալ բառերու զիմացի եւս դրուած է ամոնց հայերէն Ծամակութիւնը :

ՀՀմագին 1898, նոյեմբ.

ՀՐԱԶԵԱՅ Յ. ԱՃԱԽԵԱՆ.

Մ Ա Խ Տ Ք

Սուչավա (Suczava) քաղաքը կը գտնուի Աւորփոյ Բուշկովինա (Bukowina) գաւառին արեւելեան ժայրը, Ռումանիոյ օահնունին մօհնունին վրայ, Սուչավա գետին մօտ:

Բնակվինա գաւառին ընդհանուր բնակչաց թիւն է 800,000, որոնց մեծագոյն մասը Ռումին և Բուշկովն. յետոյ կու զան Լիչերը, Հրեաները, Մաճաներ, Հայեր, Լիպովաններ (Lipowan), Գնչուներ, Մագուրներ (Mazur), և պյտի Բուկովինա գաւառին բռվանդակ Հայոց թիւը 1000ի չափ է, որնց մէ 600ը կաֆողիկէ, իսկ 400ը լուսաւորչական Հայեր:

Հայոց բնակած երկու զինաւոր քաղաքներն են Սուչավա (Suczava) և Զերնովիցա (Czernowitz). Սուչավա քաղաքին մէջ կան 200 լուսաւորչական և 80 կաթողիկէ Հայեր. Սուչավայի ընդհանուր բնակչաց թիւն է 20,000: Զերնովիցայի մէջ կան 400 կաթողիկէ և 25 լուսաւորչական Հայեր. Զերնովիցայի ընդհանուր բնակչաց թիւն է 80,000.

Բաց ի Սուչավայի և Զերնովիցայի այս 700 Հայերէն, մացեալ 300ը կը բնակին Հոմոր (Homor), Ռադաւուց (Radautz), Դորնա-Վատրա (Dorna-Watra), և Սոլկա (Solká) քաղաքները և ասոնց մեծակայ զիւղերը, ինչպէս, իպիշէտ (Illischeschtie), Կոստինա (Kostina), Կաչչիկա (Kaczika),

* Իմա և ի նախընթաց Սուչավա և ոչ Սուշավա: